

վերջապէս : Երկուքն ալ անզղկական նաւա-
չինուութեան չքանդակներս օրինակները զննելու
կեցած էին :

Այս անգամ եւրոպական գլխարկը գիրենք
չխրացունելով, զպատին փոփոխութենէն զգե-
ցողին անփոփոխութիւնը չկրցին նշմարել , եւ
խրենց հայրենիք պահեցին : Վե՛րա՛յ , ըսաւ
յանկարծ կիներն իր ընկերին , աղայութիւն
ըրինք կերակուրէն ասով գաւերնիս . քաղցն
իս կը նեղէ կոր , եւ չգիտեմ ուռելիք կը
զանուի՞ հոս , պատառ մը հացին զոնութեամբ
էինք ֆրանց կը հասուցանէի :

Յուլակ իր հրեշտակային վարժածանին այս
տրամախառն հեծութեան ի՛նչ պատասխան
պիտի տար չգրեան . բայց ես ինքնին ընծա-
յուած առիթը չկորսնցնելու փութով , Յուլակ
ըերան շրջած՝ անպարեցի , եւ զխաբկս վար
առած ,—Ազնիւ օրի՛՛րբ , ըսի , թէ որ ձեզի ան-
հաճոյ չի թուիր նէ , հինգ ֆրանքով երկուք-
նիդ ալ . թերեւս իս ալ հե՛տ՝ բաւականապէս
կը կշտացնեմ հանդիսարանէն շնորհաւով :

Խ. Փ. Մ. ՄԱՍԿԵԱՆ

(Շարունակելի)



* *

Իմ սիրաբն տուփ մըն է խոր ,
Ուր քովէ քով եմ շարեր ,
Ինչպէս չորցած թիթիւներ ,
Մեռած սէրերու ըլլոր :

Ոմանք հին են , գունատած .
Ուրիշներ թարմ տակաւին .
Եւ կան որ դեռ արիւնին
Յոյց կուտան սուր բիծը թայ :

Դիակներն են իմ հոգույս
Վաղամեռիկ խանդերուն ,
Որ ապրեցան անդարուն
Ու կը քնանան այժմ անլոյս :

Մերթ՝ զողունի՛ կը բանամ
Մենութեան մէջ գիշերին ,

Նուրբ կախարիչը ցրտին ,
Եւ աներեր ու թառամ

Նշխարներուն վրայ անզին
Արեւազուրկ զակհերուս՝
Կ'երգեմ դժնեայ եւ անյոյս
Սուգին օրօրը մըթիւն :

ՏԵՐՎԻՇ



ՕՍԱՐ ԽԱՅԵԱՍ

ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Դ

Թէպէս իմայեամի բանաստեղծութիւնը այս-
պէս բարգուռած ու փարթամացած է կեանքի
փորձառութեան ու իմաստասիրութեան հար-
ցերէ , իր քառասկներուն ուղղակի դիտումը
չէ իմաստասիրական գրութիւն մը հաստատել
կամ կեանքի նոր ըմբռնում մը բերել : Ինչ-
եամ , ընդհակառակն , այս քառասկներուն մէջ
կը ներկայանայ մեղի իբր հրաթափ հողի
մը որ իր մտաւոր հետաքրքրութեամբ եւ հի-
տախուզելով , մասութի նման , բլուր կրօն-
ները , բլուր վարդապետութիւնները եւ հաս-
տատելով միայն անոնց ամենուն զատարկու-
թիւնը . եւ անզօրութիւնը զոնացում տալու իր
մտքին : Եւ այսպէս՝ անկարող կերտելու իր
մտքին յատուկ եւ յարմար կրօն մը , կը մը-
նայ կրօնազուրկ քան անկրօն , իր հազկան
յարափոփոխ վիճակներուն մէջ այնպիսիքով
անդադար ու իշխումով խորապէս մարդկային
հակասութեանց մէջ , մերթ կ'ընդգրկի կը հեղ-
նի , կը կատակէ , եւ մերթ ,—բայց ո՛հ ա՛րափ
քիչ—հաւատյի տաք շնչումէ մը խանդազա-
սած , սիրոյ՝ երջանկութեան կարեւրութիւնը
նորէն կը տեսլանայ իր աչքին , կ'ընդշմարէ
մաքուր շողիներու մայան մը վերնական , եւ
ամենակարող՝ որովհետեւ ամենասիրող՝ մեծ
Հոգին : Ընդհանուր ներ՝ում , ասկէ պակաս
չկրնար ակնկալել իմայեամ անկէ , զոր Դժոխքի
ու յաւիտենական ասնջանքներու յարգարիչը
ըրած են կրօնքները : Անս իր վեհոգի խոսքերը .
« Իմայեամ , մեղքի համար սուգն ի՛նչ է :